

ԽԱՀՐ, ԱՆՈՐ ԻՄԱՍՏՆ ՈՒ ՊԱՐԻՍԱՆՔԸ

(Խաչվերացի տոմարի անիբով)

Խաչվերացի տօնը յիշատակութիւնն է Քրիստոսի խաչաւիպայտին Պարսկաստանէն ազատագրուելով Գողգոթայի բլուրին վրայ վերստին բարձրացման և փառաւորուելուն, որուն պատմական ամփոփումն է հետեւեալը:

Պարսից Խոսրով թագաւորը, 610ին, երբ Երուսաղէմը գրաւեց, Յիսուսի խաչաւիպայտը գերի տարաւ Պարսկաստան, քրիստոնեաներուն իրր նախատինք: Յետոյ Բիւզանդիոնի Հերակլ կայսրը, 628ին, մեծ յաղթանակ մը տանելով Պարսից վրայ, խաչաւիպայտը ազատագրեց գերութենէ: Այս յաղթանակին մէջ Հայերը ևս ունեցան իրենց մասնաւոր բաժինը:

Երբ խաչաւիպայտը ազատագրուեցաւ, Հայաստանի ճամբով տարուեցաւ Կ. Պոլիս և անկէ ալ Երուսաղէմ: Երուսաղէմի օրուան Զաքարիա պատրիարքը խաչը վարդերով ու ծաղիկներով զարդարած կանգնեց Գողգոթայի գագաթը մեծ շուքով, և այդ առիթով տեղի ունեցաւ մեծ տօնակատարութիւն մը, անհուն հրճուանք պատճառելով հաւատացեալ ժողովուրդին: Խաչվերացը այս դէպքին տօնախմբութիւնն է:

Խաչաւիպայտը Պարսկաստանէն Կարնոյ ճամբով տարուելուն առթիւ ատեն մը մնացած է անդ և այդ պատճառաւ Կարնոյ լեռներէն մէկուն զագաթը Խաչաւիպայտ կը կոչուէր: Նոյնպէս Կարնոյ մօտ կար վանք մը՝ որ Խաչկայ վանք անունը կը կրէր:

Արևմտեան և Յոյն Եկեղեցիներ Խաչվերացը կը տօնեն Սեպտ. 14ին, որ օրն ալ հանդիպի: Իսկ մենք Հայերս կը տօնենք Սեպտ. 14ի մերձաւորագոյն Կիրակիին:

Ա. — Խաչը իբրեւ պատճոյ գործիք: Յանցաւորը փայտի վրայ գամելով սպաննելու սովորութիւնը հին ատեն կը գործագրուէր Կարկեղոնի և Պարսկաստանի մէջ: Հրեաներուն համար թէև անձանթ չէր յանցաւորը ծառէ մը կախել և կամ ծառի մը վրայ գամել, ինչպէս Յեսու Քանանու թագաւորը ծառէ մը կախեց և սպաննեց (Յեսու, Է., 29), ինչպէս Գարաւոնի պատերազմի ատեն Յեսու հինգ թագաւորները

մեռցուց և դանոնք հինգ ծառերու վրայ կախեց (Յեսու, Ժ., 26), բայց և այնպէս այս սովորութիւնը հրէական չէ ծագումով:

Աստուածաշունչի Եսթերի գրքին մէջ կը պատմուի որ Պարսիկ Համանը բարեպաշտ Մուրթքէն կախելու համար փայտէ գործիք մը պատրաստեց. սակայն այնպէս պատահեցաւ որ իր պատրաստած փայտին վրայ ինք կախուելով իր արդար պատիժը գտաւ: Պարսկաստանի մէջ տիրող այս սովորութիւնը ժամանակի ընթացքին Յունաստան անցաւ: Փրկչական թուականէն մի քանի դար առաջ, Յունաստանի մէջ ոճրագործները խաչով մահացնելը շատ ընդհանրացած սովորութիւն մըն էր: Ապա այս սովորութիւնը Յունաստանէն մտաւ Հռովմ, այնպէս որ Յիսուսի ժամանակ Հռովմէացիները կը գործադրէին զայն Հռովմի քաղաքացի չեղող մեծ ոճրագործներու, աւազակներու և յայտնի ապրտամբներու վրայ:

Ըստ Հռովմէական սովորութեան, յանցաւորը նախ կը ծեծուէր կաշիէ շինուած խարազանով մը, յետոյ խաչը ուսին վրայ առած կը տանէր մինչև խաչելութեան վայրը՝ ուր կը գամէին զինքը իր կրած խաչին վրայ, և ապա կը սկսէին ծաղրել: Սակայն իբր զթուլթեան նշան, սովորութիւն էր նաև խաչեալին տեսակ մը թմրեցուցիչ ըմպելի խմցնել, ծանրացած զինի մէջ լեզի մը և կամ ուրիշ զեղեր խառնելով, որ պահ մը գէթ անիկա մտնայ իր ցաւերը: Եւ սակայն յանցաւորը ժամերով խաչին վրայ տառապելով արևնաքամ կ'ըլլար և կ'աւանդէր իր հոգին:

Եւ քանի որ Յիսուսի ժամանակ Պաղեստին Հռովմի աշխարհաճաւալ պետութեան մէկ մասը կը կազմէր, և քանի որ Յիսուս իբր յանցաւոր Հրէից կողմէ Հռովմի կառավարութեան յանձնուեցաւ, Հռովմէացի զինուորներ Հրեաներու հետ զինքը Գողգոթայի վրայ խաչը հանեցին, երկու ոճրագործ աւազակներու հետ միասին:

Երբ Պետրոս Առաքեալն ալ կը խաչուէր Հռովմի մէջ, ըստ աւանդութեան, ինքզինք արժանի չտեսնեց Յիսուսի նման զլուխը վեր խաչուելու, և իր փախաքին վրայ զլիսիվայր խաչուեցաւ: Պօղոս Առաքեալ Հռովմի քաղաքացի ըլլալուն համար չխաչուեցաւ, այլ զլիսատուելով նահատակ-

ուեցաւ: Հոռովի մէջ յանցաւորը խաչելու այս սովորութիւնը շարունակուեցաւ մինչև Գ. դար, երբ Մեծն Կոստանդիանոս կայսրը քրիստոնեայ դարձաւ և Հոռովի մէջ քրիստոնէութիւնը ազատ կրօնք հռչակեց, և ջնջեց յանցաւորները խաչով պատժելու այս անգութ սովորութիւնը, ի յարգանս Խաչաւի՛ն՝ որուն ինք ևս հեանող մը եղած էր:

Բ. — Խաչին ևոր իմաստը: Երբ Յիսուս Գողգոթայի բլուրին վրայ խաչուեցաւ, այդ օրէն սկսեալ խաչը նոր իմաստ մը ստացաւ քրիստոնեաներուն համար: Մահուան գործիք մըն էր խաչը, սակայն Յիսուս անոր վրայ իր կենսատու արիւնը թափեցէն վերջ կեանքի խորհրդանշան մը եղաւ: Մեղաւորը պատժելու ահաւոր միջոց մըն էր խաչափայտը, բայց յետոյ հանդիսացաւ բոլոր մեղաւորներու փրկութեան ապաւէնը: Առաջ սարսափն էր յանցաւորներուն, իսկ յետոյ եղաւ յաւիտենական կեանքի աւետարտ տարածող ազդակ մը: Նախապէս հոմանիշ էր անպատուութեան, վերջը սակայն առարկայ դարձաւ մեծարանքի: Ոճրագործ մը իր կեանքին վերջակէտը կը տեսնէր անոր վրայ, իսկ ապա իրական և յաւիտենական կեանքի տիրանալու համար յոյս մը գտաւ անոր մէջ: Մահուան առաջնորդող խաչը փրկութեան գուռը եղաւ մարդկութեան: Յիսուսի խաչելութենէն ետքը, մահուան այս փայտը կենաց փայտի փոխուեցաւ:

Երբ Իսրայէլացիները անապատին մէջ օձերէ խայթուելով կը տառապէին, Աստուծոյ հրամանով Մոսէսն պղինձէ օձ մը շինեց և բարձրացուց գայն ձողի մը վրայ. և եթէ պատահէր որ օձերէ խայթուող մը պղինձէ օձին նայէր՝ իսկոյն կ'առողջանար: Այս ձողը և անոր վրայի փրկարար օձը խաչը կը խորհրդանշէին: Մեղքի օձին խայթուած քներէն տառապող մեղաւորն ալ երբ անկեղծ զղջումով ու հաւատքով Գողգոթայի խաչին կը նայի, հոն բժշկութիւն, այսինքն քաւութիւն կը գտնէ իր մեղքերուն համար: Աւետարանի բառերով, «ինչպէս Մոսէսն անապատին մէջ օձը բարձրացուց, այնպէս պէտք է որ Որդին Մարդոյ բարձրանայ, որպէսզի ամէն ով որ Անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ» (Յովհ., Գ., 14-15):

Գողգոթայի խաչին փրկութեան այս գօտեպնդիչ աւետարտ Աստուծոյ սիրոյ արդիւնքն է պարզապէս: Եկանգի Աստուած այնքան սիրեց աշխարհը, մինչև իր Միածին Որդին տուաւ, որպէսզի ով որ Անոր հաւատայ՝ չկորսուի, ալ յաւիտենական կեանք ունենայ: Յիսուսի ամբողջ կեանքը արդէն Աստուծոյ յայտնութիւնն էր, իսկ Գողգոթայի խաչը այդ յայտնութեան գաւաթմակէտը եղաւ: Երբ Աստուած, Գողգոթայի բլուրին վրայ Յիսուսի կրած շարձարանքներուն մէջ իր փրկարար, տառապող ու զոհարերող սէրը յայտնեց մարդկութեան, այդ օր աշխարհի պատմութեան մէջ նոր էջ մը բացուեցաւ:

Այս տառապող, համակրող ու համակ փրկարար սիրոյ առջև կա՞յ սիրտ մը, որ պահած ըլլայ իր մարդկային յատկութիւնները և տակաւին չհալի: Կա՞յ մարդկութեան մէջ թափառող մեղաւոր մը, որ պահած ըլլայ իր մարդկային բանականութիւնը և չզգաստանայ. կա՞յ անտուգութեան մէջ սուսայտող երիտասարդ մը, որ մարդկային զգացումներէ զրկուած չըլլայ և չուզուի կա՞յ աշխարհի անցաւոր հաճոյքներուն մէջ գերի եղած անձ մը, որ ի սպաս թմրած չըլլայ իր հոգեկան կուրուսթեան մէջ և չարթննայ: Եւ վերջապէս կա՞յ մեղքի ծանր բեռան տակ յագնած ու ընկճուած անձ մը, որ կարենայ զգալ անտանելի ծանրութիւնը իր մեղքերուն և ապաշխարելու մասին ջխտի:

Գ. — Խաչին պարծանքը: Խաչը՝ որ պատժոյ գործիք մըն էր, պարծանքի միջոց մը եղաւ քրիստոնէական կրօնքի մէջ՝ երբ հոն Աստուծոյ փրկարար սէրը յայտնուեցաւ աշխարհի: Եւ մարդիկ սկսան անով պարծենալ: Ուստի խաչը թագաւորներու և թագուհիներու թագերուն գերագոյն զարդը եղաւ. Եկեղեցականներուն կուրծքին նուիրական շքանշանը եղաւ և Եկեղեցիներու զմբէթներուն վրայ տիրապետող բարձրագոյն առարկան դարձաւ: Եկեղեցին բարձր պանծացնելով կը փառաւորէ Խաչը խաչը պանծացնելով և այսինքն՝ խաչափայտին վրայ յայտնուած Աստուծոյ փրկարար սէրը, և անոր ազրիւրն ու մարմնացումն եղող սիրոյ Աստուածը:

Հետեւաբար խաչափայտը Խաչեալ Փրկելիւ կը խորհրդանշէ, և անոր միակ ու գե-

բազմին պատգամն է փրկութեան աւետարտայ մարդկութեան: Բրիտաննէութեան մեծ Առաքեալը կ'ըսէ. «Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեառն մեքոյ Յիսուսի Բրիտաստի»: Ասով կը մտնանշէ Սաչեալ Յիսուս Բրիտաստը՝ որ իրեն փրկութեան միջոցը եղած էր:

Մեր պարծանքը իրական և մնայուն ըլլալու համար՝ պէտք է որ զգուշանանք անցաւոր ու վաղանցուկ պարծանքներէ: Աշխարհ ընդհանրապէս կը պարծենայ տեսանելի բաներով և աւժամեայ արժէքներով: Աղքատ մարդ մը երբ բախտի բերումով յանկարծ հարստութեան մը տիրանայ, քանի որ նախապէս հարստութիւն տեսած չէ, կը խորհի թէ մեծ մարդ եղաւ, և կը սկսի իր հարստութեամբը պարծենալ: Եւ մարդիկ ալ յիբաւի կը շփացնեն զայն, իր շուրջը կը դառնան և կը գովեն զինքը որ իրմէ օգտուելու պատեհութիւն ձեռք բերին: Բան մը՝ որ այսօր քուկդ է և վաղը չէ, պարծանքի առարկայ ընել ծանծաղամտութիւն է պարզապէս:

Պօղոս Առաքեալ զարծի գալէն առաջ, աշխարհի տեսակէտէն պարծենալիք շատ բաներ ունէր: Բայց երբոր քրիստոնեայ զարծաւ, այդ բոլորը մէկ կողմ գրաւ, և պարծանքի նոր տարկայ մը և պատճառ մը գտաւ: Դարձի գալէն առաջ իր կեանքին առանցքը իր անձն էր և կամ հրէութիւնը. սակայն քրիստոնեայ դառնալէն ետքը Յիսուս եղաւ իր կեանքին առանցքը: Անձնակեցրոն Սոզոսը քրիստոսակեցրոն Պօղոս զարծաւ: Դարձէն առաջ իր պարծանքի առարկան իր հայրենի օրինաց և կրօնքին նկատմամբ ցոյց տուած նախանձախնդրութիւնն էր, իր ստացած բարձր դաստիարակութիւնն էր, իր ընկերային աջքառու գիրքն էր, իր փարիսեցի և վերջնապէս Հոովմի քաղաքացի ըլլալն էր: Սակայն երբ քրիստոնեայ եղաւ, իր պարծանքի միակ առարկան եղաւ Յիսուս Բրիտաստի խաչը: Այլևս աշխարհը կորսնցուցած էր իր հրապոյրը իրեն համար: Հոովմի քաղաքացի ըլլալէ աւելի ինքզինքը երկինքի քաղաքացի կ'անուանէր: Դամաղիէլի աշակերտ նկատելէ աւելի ինքզինքը Յիսուսի հետեոյ կը համարէր: Սաչը բաժնած էր զինքը աշխարհէն, և աշխարհը՝ իրմէ, ինչպէս ինք կ'ըսէ, «Աշխարհ ինձի խաչը

եղած է և ես աշխարհիս: Այսինքն, քրիստոնեայ զարծած վայրկեանէն սկսեալ աշխարհէն հրաժարած էր կամովին, և ուստի այլևս աշխարհը իրեն համար մեռած էր պարզապէս, և ինքն ալ մեռած էր աշխարհի համար: Յետ այսու իր գործն էր աշխարհի բարեխաւութեան համար շարաշար աշխատիլ, մարդոց մեղքերուն համար շարշարուիլ, և անոնց զարծի գալուն համար Դողզոթայի օրինակին հետեւելով զոհել ու զոհուիլ: Ինչպէս Յիսուս խաչուած էր աշխարհի մեղքերուն համար, նոյնպէս ինքն ալ, իր կարգին, պէտք էր որ մարդոց մեղքերուն խաչը կրէր, որպէսզի անոնց փրկութեան միջոցը հանդիսանար: Իր բառերով. «Այսուհետեւ աշխատ ոք զիս մի աբասցէ, զի ես զչարշարանս Բրիտաստի ի մարմնոյ խումմ կրեմ» (Վաղտ., Զ, Բ17):

Մէկը, որ ինքզինքը իրական քրիստոնեայ կը նկատէ, պէտք չէ խուսափուրիշներու բարեխաւութեան համար խաչ կրելէ: Բրիտաստի հետքերուն վրայէն քալելու համար իւրաքանչիւր քրիստոնեայ անհատի կեանքին մէջ Դողզոթայի զոհաբերութիւնը անհրաժեշտութիւն մըն է: Բրիտաստի հետեոյ մը ուրիշներու փրկութեան համար խաչ կրելով է որ իր փրկութիւնն ալ միաժամանակ ապահոված կ'ըլլայ: Սուրբն Պօղոսի համար իրականութիւն մըն էր այս: Սաչին կը պարտէր նա իր կեանքին մէջ տեղի ունեցած այս փոփոխութիւնը:

Գ. — Խաչի պարծանքին գործնական արժէքը: Իրական պարծանքը քրիստոնէական կեանքէ բղխած ապրելակերպին մէջ է: Եթէ մէկը այդ ապրելակերպը և կամ քրիստոնէական բարձր նկարագիրը ունի, պէտք չունի այլևս աշխարհիկ բաներով պարծենալու: Ընդհանրապէս աշխարհիկ արժէքներով կը պարծենան անոնք՝ որոնք հոգեւոր տեսիլներէ զուրկ կ'ապրին: Կէօթէ կ'ըսէ. «Եթէ մարդու մէջ բարձր նկարագիրը կը պակսի, արտաքին պարծանքը ունայնամտութիւն մըն է պարզապէս»: Իսկ Պիլըր կ'աւելցնէ. «Ոչ մէկ բան այնքան կարճատեւ է որքան ունայն պարծանքը»: Բայց ցաւալի է որ որքան մեծ թիւով մարդիկ այժմ փուճ պարծանքի հետեւն կը վազեն: Պարծանք մը՝ որ այսօր իրենց հետ է, իսկ վաղը իրենցմէ կը հրա-

ժարի, և կամ իրենք անկէ կը հրաժարին։
 Մնայուն պարծանքը յաւիտենական
 արժէքներու մէջ է։ Այդ արժէքներն են
 ճշմարտաստութիւն, ուղղամտութիւն,
 ազնուութիւն, պարկեշտութիւն, վեհանձ-
 նութիւն, ծառայութիւն, նուիրում և զո-
 հողութիւն մարդկային ցեղի վերելքին ի
 նպաստ։

Ասանք մէկական ազամանդներ են, ու-
 րանք մեր հոգիները կը զարդարեն։ Եթէ
 ունինք այս ազամանդները այլևս աշխարհի
 վաղանցուկ պարծանքի առարկաները մեր
 սրտին չեն խօսիր։ Լաւագոյն պարծանքը
 խաչին վրայ արտայայտուող զոհողութեանց
 մէջ է, որովհետեւ ակշխարհի ունայն պար-
 ծանքը կը սպառէ զրամը, կը կործանէ
 հարստութիւնը, կը ջլատէ ոյժը, ի վերջոյ
 կը յանդի ոչնչի։ Եւ չարքայը կ'ըսէ. «Այս
 կեանքին ունայն պարծանքը յիմարութեան
 հաւասար է»։ Իսկ ժողովուրդի Գրքի խմատ-
 տունը իրաւամբ կ'ըսէ. «Աւնայնութիւն ու-
 նայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»։
 Ասիկա մարդկային կեանքի դարաւոր փոր-
 ձառութեան վկայութիւնն է։

Իրական պարծանքը ուրեմն խաչի պար-
 ծանքն է, որ մեր սրտին ու հոգիին մէջ
 կը գտնուի և չբաժնուիր մեզմէ բնաւ։ Ան
 մեր իրական զանձն է, որ ո՛չ գողը կրնայ
 կողոպտել և ո՛չ ցեցը՝ ուտել։ Ո՛չ սուրը,
 ո՛չ նեղութիւնը, ո՛չ տառապանքը, ո՛չ
 հալածանքը և ո՛չ ալ մահը զայն կրնան
 մեզմէ առնել։ Ս. Պողոսի նման բոլոր ի-
 րական սուրբերն ալ իրենց պարծանքը Յի-
 սուսի խաչին մէջ կը փնտռէին, հրաժարած
 ըլլալով աշխարհիկ ունայնութիւններէն։
 Աւնայնութիւնը աշխարհասէր մարդուն
 տկարութեան ապացոյցն է։

Աշխարհը քաղաղական մեծ զօրութիւն
 ունի, որուն հակազդող միակ ոյժը իմաչին
 զօրութիւնն է, ինչպէս կ'երգէ Հայց. Եկե-
 ղեցոյ շարականը.

«Ջօրութիւն սուրբ խաչի քո, Քրիստս,
 «Սե կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի,
 «Սա պահեսցի զվեց ամենայն փորձութիւնէ»։

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Յեղճօ, Գալիժ.

ԲԱՆՆՍԻՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՅՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՅԻՒՆԸ

F) — «ՄԱՏԵԱՆ ՈՂՔԵՐԳՈՒԹԵԱՆ»

I

Համաշխարհային գրականութեան մէջ
 Նարեկացին հաշակուել է իր «Մատեան Ող-
 բերգութեան» մեծ պոէմով, որը ծանօթ է
 հանրութեանը սովորաբար Նարեկ անունով։
 Այդ երկը պատկանում է այնպիսի հանճա-
 րեղ ստեղծագործութիւնների թուին, ու-
 րանք միանգամայն չեն ըմբռնում, ժամա-
 նակի ընթացքում, որքան հարստանում է
 մարդկային կուլտուրան ու կենսափորձը,
 այնքան աւելի հնարուօր է գտնում նրանց
 բովանդակութեան խորքերը թափանցել,
 նրանց հեղինակների մտքերի ու զգայ-
 մունքների զաղանքները բացայայտել և
 անսահման թնիչքին հեռակէլ։ Հայ մեծա-
 գոյն քնարիկու բանաստեղծ Գրիգոր Նա-
 րեկացին «Մատեան Ողբերգութեան» պոէ-
 մում մարդկային ապրումների մի այնպիսի
 մեծ ընդգրկման է հասել, որ քննադատու-
 թեան համար այն լրիւ ու մինչև վերջ վեր
 հանելը զեռ ապագայի գործ է։

«Ողբերգութեան Մատեան»ը համաշ-
 խարհային պատմութեան մէջ իր ժանրային
 առանձնայատկութիւններով մի եզակի գործ
 է, ստեղծագործական միանգամայն ինք-
 նուրոյն մի մտայղացում։ Նրա ինքնատուր-
 թիւնը արդիւնք է ինչպէս բանաստեղծի
 անհատական պատկերացումների, այնպէս
 էլ հայ գրականութեան զարգացման ըն-
 թացքի։

Ծիշօ է. Նարեկացին յաճախ օգտուում
 է Ասուածաճնչի և Աւեսարանի արտայայ-
 տութիւններից, Նարեկի մէջ նա յաճախ
 մէջբերութիւններ է կատարում յատկապէս
 սաղմոսներից և մարգարէներից, բայց զը-
 րանք մեծ մասամբ Միջնադարում ընդ-
 հանուր գործածութեան մէջ եղած արտա-
 յայտութիւններ են, ուստի և առանձին
 նշանակութիւն չունեն երկի բանաստեղծա-
 կան կառուցուածքի և բովանդակութեան